

Արդի աշխարհի մտածումներն ու շարժումները

Բ.

ՄՏՔԻ ՅԵՂԱՇՐՋՈՒՄԸ

Ներկայ դարու կ'ընծայուն շատ մը կոչումներ, գիտութեան դարը, ելեկտրականութեան՝ բառիոյ դարը, արագութեան դարը, քննական հետազոտութիւններու դարը, մեծաքանակ արտադրութեան դարը, դասակարգային գիտակցութեան դարը, ազգայնականութեան՝ տնտեսական գերիշխանութեան՝ միջազգային արժեքութեան՝ կանանց ազատագրումի դարը, եւն. : Ասոնք մին միւսէն արդարանայի յորջորջումներ են : Ամէնքն ալ կը յատկանշեն այս դարու ձգտումները կեանքի զանազան մարդերուն մէջ : Իւրաքանչիւրը առանձին տարրեր շարժում ու տարրեր նպատակ կ'ենթադրէ, սակայն ամէնքն ալ մէկ բան կը յայտնեն իրրեւ կարկառուն գիծը դարուս ընդհանուր նկարագրին, այն է մտքի բուն ու կորովի գործունէութիւնը, որ՝ հիմնուած յեղաշրջական ըմբռնումներու վրայ, եւ ազատ մըտածողութեամբ՝ կ'ուզէ իր չափն ու հակակշիռը հաստատել կեանքի անհատական թէ հաւաքական բոլոր արտայայտութիւններուն վրայ, եւ նիւթական աշխարհը ծառայեցնել իր տեսիլքներուն : Միտքը ստեղծագործող ոյժ մըն է, հրեամանին զոր Մարդը՝ իր գերակայութեան բովանդակ ազդուութիւնովը՝ շարժման մէջ դրած է, յառաջանալու համար գեւ շփորձուած ուղղութիւններով, գիտական՝ տնտեսական՝ քաղաքական՝ ընկերային՝ իմաստասիրական ասպարէզներու մէջ :

Անցեալ դարը եղաւ յեղաշրջումի դարը

քաղաքակրթութեան երկու հիմնական պայմաններուն մէջ - տնտեսական եւ գիտական : Տնտեսական յեղաշրջումը, կամ՝ ծանօթ բացատրութիւնով՝ ճարտարարուեստական յեղափոխութիւնը տեղի ունեցաւ դարուն առաջին կիսուն, որ ածուխի՝ երկաթի՝ շոգիի՝ մեքենայի գործածութիւնը գործնականացնելով եւ ընդհանրացնելով, երթեւեկութեան ու հաղորդակցութեան կերպերը փոխելով, եւ ապրանքներուն արտադրութեան՝ բաշխումի եւ սպառումի նոր սխտեմ մը յառաջ բերելով, ստեղծեց տնտեսական բոլորովին նոր կացութիւն մը, եւ հիմնադետինը պատրաստեց ընկերային կեանքի վերստին այն կազմաւորումին որ մեր օրերու ստիպողականութիւնը դարձած է : Երկրորդ կիսուն՝ իր լման թափովը յայտնուեցաւ ինչ որ կարելի է կոչել գիտական յեղաշրջում, որ իր հրաշալի գիւտերովը ուժի անսպաս մթերքներ բացաւ, վայելքները շատցուց եւ աժանցուց, կեանքի ընթացքը հեշտացուց, շատ մը գաղտնիքներ բացատրեց, եւ մանաւանդ մարդը ինքն իր անձին՝ զինքը շրջապատող իրերու եւ իրողութիւններու՝ իրեն աւանդուած պատմական արժէքներու հանդէպ տարրեր գիրքի մը մէջ դրաւ :

Ներկայիս յեղաշրջական այդ մեծ գործը յառաջ կը տարուի կեանքի ուրիշ մարդերուն վրայ եւս անօրինակ վճռականութիւնով : Արդի մարդոց մտածումին մէջ տեղի ունեցող խորունկ փոփոխութիւնները եւ հաւաքական

կեանքին մէջ յայտնուող շարժումները կը բո-
 լորուին երկու բեւեռներու շուրջ, ընկերային
 յեղաշրջում եւ քաղաքական յեղաշրջում, ո-
 րոնք կը ներկայանան իրրեւ այս դարու գլխա-
 ւոր ձգտումները: Ընկերային բարեկարգու-
 թեան գաղափարները եւ ազգերու քաղաքական
 յարաբերութիւններու վերակազմութեան մա-
 սին յայտնուած նոր ըմբռնումները սկսած են
 աշխարհի ամէն կողմերը տարածուիլ զարմա-
 նալի արագութիւնով, ոչ միայն խորհողներու
 ընտրեալ դասակարգին՝ այլ եւ ժողովուրդի
 զանդուածներուն մէջ: Աշխարհիս մէջ չկայ
 անկիւն մը, թող ըլլայ ան քաղաքակրթութեան
 կեդրոններէն ամենէն հեռու անկիւնը, ուր օ-
 րակարգի վրայ չզտնուին ընկերային բարե-
 կարգութեան եւ քաղաքական յարաբերութիւն-
 ներու վերակազմութեան հարցերը: Ընկերային
 ընդհանրացած աւանդութիւնները եւ պետա-
 կան հիմնական սկզբունքներն են որ հարցի ա-
 ուարկայ կը դարձուին: Ընկերութեան ու պե-
 տութեան մասին մարդոց ըմբռնումները բա-
 րեփոխուած են, ու հին սխտեմները չեն կըր-
 նար գոհացնել արդի միտքերը եւ արդի պա-
 րագաները:

Գիտական եւ տնտեսական հին աշխարհ մը
 քանդուած է, եւ տեղը նոր մը կերտուած:
 Բայց քաղաքական եւ ընկերային կազմաւորու-
 մըր դեռ կը շարունակէ ըլլալ ճիշդ այն ինչ որ
 ստեղծած էր հին գիտական ու տնտեսական
 աշխարհը: Ահա թէ ինչու արդի պայմաննե-
 րուն չի յարմարիր ան: Այս նոր դրութեան հա-
 մապատասխանող ընկերային ու քաղաքական
 նոր կարգ մը հարկադրական կը դառնայ: Փոխ-
 ուած են ժողովուրդներու տնտեսական գործու-
 նէութիւններու եւ փոխադարձ յարաբերու-
 թիւններու նիւթական պայմանները, պէտք է
 փոխուին նաեւ այդ պայմաններուն մէջ ազգե-
 րու կեանքը վարելու կոչուած բարոյական ու-
 թերու կազմակերպութեան, արտայայտու-
 թեան ու գործելու կերպերը:

Առաջ իւրաքանչիւր ազգ ինքն իր մէջ ա-
 ոանձին աշխարհ մը կը կազմէր, ուրիշ ազգե-
 րէ բոլորովին անկախ եւ ինքնաբաւ: Ներկա-

յիս՝ սակայն՝ իրողութիւնները տարրեր են:
 Գիտութեան եւ ճարտարարուեստի բերած նիւ-
 թական փոփոխութիւնները բոլոր ազգերը ի-
 րարու կապած միացուցած են, այն ստոխճան
 որ անոնք ամբողջապէս իրարմէ կախեալ դար-
 ձած են: Ամէնքն ալ պէտք ունին իրարու, ա-
 մէնքն ալ իրարմով կ'ապրին: Աշխարհի միու-
 թիւնը իրականացած է արդէն նիւթապէս, կը
 մնայ նոյն միութիւնը իրականացնել նաեւ ըն-
 կերային՝ բարոյական՝ քաղաքական ուժերու
 մէջ, որոնք կոչուած են վարելու նիւթական
 այդ միութեան գործերը: Ահա թէ ինչ հարկա-
 դրութենէ կը մղուին ներկայ ընկերային ու
 քաղաքական յեղաշրջումները, որոնք տեղի
 կ'ունենան բոլոր երեւոյթներու ներքեւէն՝ խո-
 րունկէն:

Հասկնալու համար կարեւորութիւնը եւ
 ուժը ներքին այս յեղաշրջումներուն, բաւ է
 միայն մտքի առջեւ պատկերացնել այն ահե-
 զասաստ փոթորիկները որոնք տեղի կ'ունենան
 ժողովուրդներու կեանքին մէջ, աշխարհը ա-
 լեկոծելով հեռուոր Արեւելքէն մինչեւ ծայրա-
 գոյն Արեւմուտք, թանձրացեալ արտայայտու-
 թիւն գտնելով արեւմտականացում՝ ազգայնա-
 կանութիւն՝ ինքնավճռողութիւն՝ համայնապա-
 րութիւն՝ ընկերվարութիւն՝ միջազգայնակա-
 նութիւն՝ անիշխանականութիւն՝ նիւթերու
 համայնացում՝ ճարտարարուեստի բանայնա-
 կանացում՝ քաղաքականութեան գիտականա-
 ցում եւ նման անուանումներ ունեցող շար-
 ժումներու, եւ դեռ ինչ ինչ կրթական՝ կրօնա-
 կան՝ մտաւորական՝ խաղաղասիրական՝ բա-
 րեկարգչական կազմակերպութիւններու մէջ,
 որոնք յեցած են երիտասարդութեան ուժերու
 վրայ: Ասիոյ մէջ բոլոր ժողովուրդները ար-
 թնցած են երկար մրտիէ մը, մէկ կողմէն ի-
 րենց վրայէն ի բաց թօթափելու Արեւմուտքի
 տիրապետութիւնը, տնտեսական՝ ընկերային՝
 կրթական, եւ միւս կողմէն՝ հապճեպ ընդօրի-
 նակութիւնով մը իւրացնելու Արեւմուտքի քա-
 ղաքակրթութիւնը, մանաւանդ օգտուելու ա-
 նոր ընծայած գործնական բարիքներէն: Ասով
 ծայր տուած է Արեւելքի մէջ հինի եւ նորի մի-

Ղեւ մշակութային պայքար մը ներքին, որ քաղաքակրթութեան այդ հին որրանը իր հիմերէն կը սարսէ : Քիչ մը առդին՝ Մերձաւոր Արեւելքի մէջ, պատմական թատերաբեմը սեմական՝ արիական՝ հելլենական մշակոյթներու, եւ ծննդավայրը աշխարհի երեք մեծ կրօնքներուն, իր մէջը խոր ցնցումներ կ'ունենայ, վերագնահատութեան կ'ենթարկէ իր ժառանգական արժէքները, եւ վերաքննութեան՝ իր աւանդութիւնները, իր ըմբռնումները կեանքի մասին : Մինչ Եւրոպան՝ մինչեւ իր խորութիւնները յուզուած՝ ինքն իր դէմ բաժնուած տուն մը կը ներկայացնէ, որ շուարեր մնացեր է իր անմիջական ապագայի մասին : Ամէն օր շարժումներ ու հակաշարժումներ կը ծնին ու կ'անհետին, հրաբխային վիճակ մը տալով անոր եւ ցրուելով իր ուժերը : Ո՛չ պատերազմի ո՛չ ալ խաղաղութեան տարիները կրցան լուծել իր ձանձրացուցիչ հարցերը, որոնք հետզհետէ կը բազմանան ու կը բարդանան : Անդին Աղլանտեանի միւս եզերքին վրայ՝ Ամերիկան, իր երիտասարդութեան բովանդակ հմայքին եւ ուժին գիտակից, եւ իր գիտակցութեան բովանդակ թափովը, յառաջ կը գիժէ կերտելու համար կեանքի անկաշկանդ արտայայտութեան եւ ճոխութեան նոր աշխարհ մը, եւ իր ետեւէն կը քաշէ կը տանի աշխարհը : Եւ գիտնալ որ այս բոլորին ներքեւէն կը յայտնուի նաեւ ուրիշ ծաւալուն շարժում մը դէպ ի համաշխարհային գործակցութիւն եւ միջազգային վերակազմութիւն :

Մեծ պատերազմն է պատասխանատուն բոլոր այս ուժերու շղթայազերծումին համար : Պատերազմով տեղի ունեցող ցնցումները առիթ ընծայեցին որ ժամանակի ընթացքով կաթիլ առ կաթիլ հաւաքուած ընկերային ու քաղաքական գործութիւնները ահաւոր պոռթկումով մը ազատ ելք գտնեն եւ՝ ոչ մէկ թումբի առջեւ անգոր՝ տարածուին աշխարհի ամէն կողմերը : Ինչպէս Մեծն Ալեքսանդրի անկումէն վերջ Մերձաւոր Արեւելքի մէջ, Կեսարէն վերջ Հռոմի մէջ, Ռաշակրութիւններէն վերջ Եւ-

րոպայի մէջ, եւ Ֆրանսական Յեղափոխութենէ վերջ աշխարհի ամեն կողմերը նոր նոր վարդապետութիւններ ու շարժումներ յորդեցան ու ողողեցին առպարկչները, մասնաւորապէս՝ վերջին համաշխարհային պատերազմը երեւան բերաւ անցեալ դարէն ի վեր խժորուող զաղափարներու այն հուժկու հոսանքը որ իրերու ներկայ դասաւորանքին դէմ կ'ուզուի եւ ճամբայ կը բանայ ընկերային ու քաղաքական յեղաշջումի մը : Գերմանիոյ՝ Աւստրահունգարիոյ՝ Ռուսիոյ՝ Թուրքիոյ պէս հսկայ միապետութիւններ շորցած կոճղերու նման տապալեցան առ յաւէտ, եւ անոնց տեղ կեանքի եկան նոր նոր հանրապետութիւններ, որոնք կեանքի ալեկոծումներու մէջէն նոր խարխիսներ կը փնտեն : Անոնք ներկայիս խոսվեալ ու անհաւասարակչիս վիճակ մը ունին, ինչպէս անհատները իրենց պատանակութեան շրջանին, իրրեւ հետեւանքը բնախօսական ու հոգեբանական յանկարծակի փոփոխութիւններու : Անոնք կը տենչան նոր կեանքի մը, նոր դասաւորանքի մը :

Կեանքի այն սճը որ մինչեւ ցարդ սովորական էր՝ օրէ օր աւելի հինցած ու նեղցած կը գտնուի : Ատիպոզական կը դառնայ կազմել նոր աշխարհայեացք մը որ ըլլայ այնքան ընդարձակ որքան պէտք է կեանքի բովանդակ պատկերը իր ամբողջութեանը մէջ տեսնել կարենալու համար, եւ ըլլայ համաձայն դարուս գիտական ոգիին : Ալպերթ Ծուայթզըրի խօսքով, «Մենք ականատեսներ կ'ըլլանք հին քաղաքակրթութեան մը քայքայումին եւ նորի մը կանգնումին» : Կամ Թէօֆտինկի բացատրութեամբ, «Փոխանցումի շրջանի մը մէջ կը գրտնուինք, կը զգանք որ կեանքի ընդհանուր կազմին վրայ տիրող աններդաշնակութիւն մը կայ : Նոր սճով կեանք մը պէտք է, իմաստասիրական նոր հայեացք մը որ ո՛չ վախնայ քննադատութենէ ո՛չ ալ երկմտի իր հաւատքը ազատ աներկեւան արտայայտելէ» :

Մեր դարը խիղախ մտածողութեան դարն է, մտածողութիւն մը՝ որ ունի յանդուգն գոր-

ծունկութիւնն եւ խորք միանգամայն: Փոփոխութիւնները որոնց կը ձգտի դարը՝ շատ աւելի խորունկ են քան արտաքին տնտեսական՝ քաղաքական՝ ընկերային կարգերու փոփոխութիւնը: Իրենց յատակին վրայ՝ անոնք մտածողութեան փոփոխումներն են: Ամէն շարժում իր ազդեցութիւնը ունի նախ մտածումի մէջ: Եւ մեր ի տես եկած արտաքին այս շարժումները՝ իրենց խելութեան մէջ՝ ներքին այլափոխուած հոգեկան վիճակներու, յեղափոխուած մտայնութիւններու նիւթականացած արտայայտութիւնները եւ ազդեցութիւններն են միայն: Ասոնց բոլորովին ետեւը կայ մարդկային մտքի յեղաշրջումը: Մարդոց մտածելու կերպն է որ կը յեղաշրջուի: Իրերն ու իրողութիւնները ըմբռնելու՝ դատաւորելու՝ մեկնարանելու եղանակն է որ կը փոխուի: Ընկերային ու քաղաքական աւանդական ըմբռնումներն են որ կը բարեշրջուին: Թէեւ տարբեր տեղեր տարբեր ձևերով արտայայտուած՝ ամէն տեղ նոյն մըտայն յեղաշրջումն է որ տեղի կ'ունենայ:

Մարդկային մտքի հերոսական այս վերազարթումը էսպէս կը յուղէ կեանքի այն հիմնական հարցերը որոնք իրենց խելութեամբ բարոյական ու հոգեկան հարցեր են: Նիւթական աշխարհի ետին հոգեկան ուժերը, մեքենական կազմութիւններու ետին բարոյական սկզբունքներն են որ կը բազմապէս խուզարկութիւններուն գաշտը: «Պատմութիւնը», կ'ըսէ մեզի ժամանակակից պատմարան վիպագիրը՝ Հ. Գ. Աւելլոյ, «Եր խելութեանը մէջ գաղափարներու պատմութիւնն է»: Միտքն է որ կը վարէ կեանքը: Բարոյական ուժերն ու գաղափարական ձգտումներն են որ կը ստեղծագործեն՝ կը ձևեն քաղաքակրթութիւնը եւ ուղղութիւն կուտան պատմութեան: Եւ այդ է արդի դարու գործը: Միտքը սկսած է գործել: Պատմութիւնը քիչ անգամներ արձանագրած է նման շրջան մը, ուր մէկ կողմէն տեղի ունենային այսքան ահաւոր փլուզումներ, եւ միւս կողմէն կատարուէին այսքան նշանակալից ստեղծագործումներ: Տակաւ առ տակաւ ասպարէզ-

ները կը դրաւն ընկերային ու քաղաքական նոր հասանքները, եւ մարդուն միտքը անշուշտ կը յեղաշրջուի: Կ'ըսէ դարձեալ Աւելլոյ, «Մեզմէ քիչեր կարող են ըմբռնել թէ ինչ մեծ փոփոխութիւններ տեղի ունեցած են վերջերս նոյն իսկ մե'ր մտքերուն մէջ»:

Դիտելով իր ամբողջութեանը մէջ՝ կը տեսնենք որ մարդկային միտքը մեծ երկունքի մը մէջ է: Կենցաղական՝ ընկերային՝ քաղաքական իրականութիւններու եւ բարոյական՝ հոգեկան արժեքներու մասին նոր չափանիշեր, նոր սխտեմներ ծնունդ կ'առնեն, որոնցմով կարելի պիտի ըլլայ հիմնել քաղաքակրթութիւն մը որ արժանի ըլլայ մարդուն ստեղծագործ բնութեան: Կեանքի ամբողջական կազմին հիմնական բարեշրջումն է որ կը ջատագովեն օրուան մարդարէները: Բանականութիւնը՝ միանալով չափաւորուած եւ հակակըջուած գլխաւորութեան հետ՝ համադրածակցութեան գիտական գեանի մը վրայ՝ կը ձգտի դասակարգելու եւ ազգերու փոխադարձ յարաբերութիւններու վերակազմութիւնը իրականացնել, ուր կեանքը պէտքիստութիւններու մէջ միութիւնն եւ միութեան մէջ պէտքիստութիւնն ցուցնէ, ուր անձը գերադաս ըլլայ նիւթին, եւ ուր ճշդուած ըլլան բոլորին ալ իրաւունքները: Բուն պայքարը կեանքի լման եւ ազատ ինքնարտայայտութեան պայքարն է:

Մտոյզ է որ իրաց ներկայ վիճակը եւ շարժումներու արտաքին երեւոյթները հետու են մեզի լուսագոյն յոյսեր ներշնչելէ: Քաղաքականապէս անապահով եւ իրենց յարաբերութիւններու մէջ շահամոլ ու բանապաշտ՝ ազգերը գեռ կ'ապրին զրգուտած միջոցառումի մը մէջ ու կը գործեն յոռեզոյն նախատեսութիւններով: Տնտեսական տազնապալից կացութիւնը, ընկերային կեանքի վեր ի վայր շրջեալ անդեկ ընթացքը, բարոյական ու հոգեւոր իրականութիւններու հանդէպ մարդոց բռնած անհաստատ դիրքը, ոյժ գտնելով նաեւ անցեալ սերունդէն ժառանգ մնացած ծանծաղ ու թերի ըմբռնուած նիւթապաշտութենէ մը, աշխարհը

կը սրահեն դեռ պատմութեան մէջ իր նախըն- գուրս մղելու համար դէպ ի նոր վերակազմու-
թացը չունեցող խառնաշփոթութեան մը մէջ: Թիւն մը:
Բայց հականը այն է՝ որ մտածող տարբը ար- ԲԻԻԶԱՆԴԻ ԵՂԻԱԵԱՆ
թնցած է՝ տիրող կացութեան չհամակերպելու
եւ մարդկութիւնը իրաց այս շփոթ վիճակէն Ժընեւ

Անմատոյց սէր

Սիրտըս նաւակ մ'է, կը նաւեն յոյսեր
կեանքիս ալեկոծ ովկէանին վրայ:
Իդճերս են յաչուած հոգւոյս լըփաւեր
Խաչափայտերուն, անյո'յս, անվըկա'յ...

Ո՛չ մէկ սէր այլեւս, աւա՛ղ, ո՛չ մէկ սէր
Որ իմ սրտիս մէջ չըլլայ դառնացած:
Ու ես կը սպասեմ դարձեալ այս գիշեր
Սիրոյ մը պայծառ, կոյսին երագուած:

Յոգնած ու դանդաղ՝ պահերը կ'աճցնին
Հիւանդ ֆայլերովն իրիկնամուտի.
Ոչ մէկ կոյս սակայն, որ հոգւոյս ժըպտի...:

Ու սիրերգին տակ լուսնի կապոյտին,
Ա՛հ, իմ վարդ հոգիս կ'ըլլայ թախծագին,
Սիրոյ անմատոյց ծաղկեփունջ մը սին ...:

Ա. ՍԵՄԱ